

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՊԵՏԻՆՃԻ—ՍԵՆԵ

1862

ՆՈՒՄԵՐՕ—75.

1862—ԲԵՃԵՊ ԿՂ

ՅՈՒՆՎԱՐ 21 ԱԼԱՖՐԱՆԿԱ

ՅՈՒՆՎԱՐ 9

ԱՍԻԹԱՆԵ 9 ՅՈՒՆՎԱՐ ՍԱԼԸ

ՊՕՐՍԱ ԹԵԼԵԴՐԱՓԸ

Մարտի 18 յանվար :

Պուղտայ էնմբոն վէ սաթը Եօգ . բէք Զօգ զախրէ կէլքէտէ . իբէք , գօզ կէվէք վէ տիւ Զմբոն . յիսամ 62 . զէթին Եաղը 73 :

Գամպի 25 05 . Փօնոս Եիւքէք . 69 . 65 . գօն . օթլոտ տիւզկին . 95 1/8 :

ԹԵՎՃԻՀԱԹԸ ՍԵՆԻՅԵ

Սթաղը ամիրէ միւտիրի , ստա . տէթիւ . Նէվէս բաշա հաղըթէրի . նէ , իւմէլն պէյլէր պէյլնի բայէի բէֆիւսի :

— Պու . բէրէ մէջիսի Իսթինաֆ բէիսի տանիլնի , Շէհիր էմինի սա . պղգ սաատէթիւ Լհմէտ էֆէնտիլէ :

— Լըիքէանը հարպիլէ գայիմմա . գամլարնտան Սէհէմմէտ Լն պէյէ , բիւթպէի սանիլէ իհալէ վէ թէվՃիհ պուլրուլմուշ տուր :

Սիւճէտտէտէն թէշքիլ օլունան . րուսուլմաթ էմանէթի իլալէի մէմու . լիլէթ օլարագ , կէօմրիւք էմինի տէվ . լէթիւ Բեանի բաշա հաղըթէրիլնէ . թէվՃիհ պուլրուլմուշ իտուկի պէյան . գըլնմըլար . մէսուլմաթմըզա կէօրէ

րուսուլմաթը մէզպուրէ մէքէրաթ . վէ տուլսան վէ թուզ բէսմէրինտէն . իպարէթ օլարագ , պուլնարա տաիր . իճրաի միւզաքէրաթ օլունմագ իւզ . րէ , բաշաի միւշարիլէյ հաղըթէր . րինին թահթը բիյասէթէրինտէ օլա . րագ , Տէրսաատէթ կէօմրիւքիւ տայի . րէսինտէ , պիր գօմիսսիյօն թէշքիլ օ . լունուպ , իյֆաի մէմուլիլէթէ պաշ . լամը օլուլգլարնտան , պուլնա թալ . Եին պուլրուլման աղանըն Էսամիսի տիր :

Սիւլթէլիմէնտէն իզէթիւ հաճի . Իպրահիմ էֆէնտի :

Թէլէղրաֆ միւտիրի , Էսպագ ի . զէթիւ Ֆիլսանգօ էֆէնտի :

Շամը շէրիֆ տէֆթէրտարը , Էս . պագ իզէթիւ Ռիֆաթ էֆէնտի :

Սէյվէի խօշուն կէօմրիւքիւսիւ , Էսպագ Լն պէյ :

Սէմլահա միւլթէլիմէրինտէն Ղէ . մալ էֆէնտի :

Հալէպ կէօմրիւքիւնիւն սիւրէթը . իլթիզամտէ , իտարէ օլունսուլու սը . րատա , օրստա միւսթաիտէմ օլան . միւսիւ Օոարա :

— Բեաթիպ Լպտուլահ էֆէնտի :

Տէվէթը պէհիլէի Իրանիլէ թէ . րաֆընտան , սէֆարէթը ֆէվգիւլա . տէ իլէ , Տէրսաատէթէ կէլմիշ օլուն . տէվէթիւ Սէհէմմէտ Բահիմ խան

Իշ պու . րուլմաթ հաֆթատա իբի տէֆա , Էանի սաղը վէ բէնշէմիլէ կիւլլէրի նէշ օլունմագ օրը . Ֆիլաթը Ասիմանէտէ Մէճուլար Հալաֆիտէ ապօնաթ օրնար իլին սէնէվի 50 զուրուշ վէ ալթը . այլը 50 զուրուշ տուր : Ապօնաթ օրնայանարա սէնէլի 60 վէ ալթը այլը 55 զուրուշա օրը : Տաղարտա , բօվա իւճիթի իւզէրիլիզ օլարագ , Սէճուլայա տպօնաթ օլանար իլին սէնէվի 60 վէ ալթը այլը 55 զուրուշ . վէ ապօնաթ օրնայան իլին սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշա օրը :

հաղորթութիւնէ, պիրիւնի բիւթպէ-
տէն պիտի գրթա Սէճիտիկէ նիշանը
Հիւմայուն իթա գոլորուլմուշ տուր:

Պօսնա վալիսի տէվլէթիւն (Սաման
բաշա հաղորթութիւնէ պիրիւնի):

Աւթրիա տէվլէթիւնի գօւվլէի
պահրիկէսի պաշ գօմանտանը, ամիրալ
Ալֆօնս Տիգպաթէ իքինճի:

Վէ ոսյըր ալթը քիշիկէ կէրէք Իս-
լամ վէ կէրէք ղայըր Խալամ օլաի գէ-
վաթէ րուլթուպու միւլթէլիֆիտէն
օլարագ, Սէճիտիկէ նըշանը Հիւմա-
յունլէրի իթա պուլորուլմուշ տուր:

Ճ. Հ.

Խաորազամ Ֆոլատ բաշա հաղ-
րէթլէրինին, առաքիրի Խաոսայը հաղ-
րէթը Շահանէ միւշիլլէրինէ մախ-
սուռ օլան էլպիտէի իքսա պուլուր-
մալլէրինէ միւսաատէի սէիլլէի հաղ-
րէթը Փատիշահի շայեան վէ էրզան
պուլորուլմուշ տուր:

— Ֆրանսանն Վալանին վէ Սէ-
նաթօ մէճիսլէրի, իշպու ալաֆրան-
կա յունվարն եիրմի եէտիսինտէ քիւ-
շատ օլունաճագ տըր:

— Ֆրանսըզ էլլիսի Սարքի տը
Սուլթէ հաղորթութիւն, կէչէն ճիւ-
մաա իրթէսի կիւնիւ Բում Բաթրիի
հաղորթութիւնէ րէսմի պիր վիզիթա
վէրմիշ տիր:

— Ֆրանսըզ մասլահաթարը իշէն
Պօնթ Կըման, Եագընտա մէգընէն
Ֆրանսա ճանիպինէ աղիմէթ իտէճէք
տիր:

— Ղիւմաա կիւնիւ Մէմ սէֆիրի
Սիրդա Հիւսէյին իսան հիւրմէթինէ
վիւքէլար տէվլէթէ, սիւֆէրայէ վէ
միւթէպէրանը սայըրէյէ պէօյիւք պիր
զիւֆէթ վէրմիշ տիր:

— Պուլար Երփիսգորոնէ Սօն-
սինէէօր Բիէր Լրապաճինսքի, կէչէն
բէնջէմպէ կիւնիւ պէր վէճը թէ-
չէքքիւր Պապը Ալիէ կիթմիշ տիր:

ԻՓԼԱՍԸ ՏՈՒ ԳՕԴՈՒԱ

Իֆլասա չըգան պու զաթըն մալ-
լէրի, Պէյօլլունտա թէքքէ թէրա-
ֆընտա սաթըլմագտա իտի: Լըաֆը
րանկա յունուարն տօգուզունճու
բէնջէմպէ կիւնիւնտէն իթիպարէն
պու մալլէր եինէ պէյօլլունտա Սան-
թա Սարիա քիլիսէսի իթթիսալինէ
նագլ օլունարագ, օրատա սաթըլա-
ճագ տըր, վէ ալըշ վէրիշ իտէնլէրէ
պիր գօլայըգ օլմագ իւզըէ, մաղաղա-
սապահտան աիշամա գատար աչըգ
տուրաճագ ալը:

Սէչուր հէտիլլէր վալանսինէ,
տանթէլարը վէ սիահ տանթէլա, վէ
սայըրէ վէ սայըրէ, ղայէթ էհվէն
պահա իլէ:

4

ՄԵՍԲԻՒԲԵԱԹ ՎԵ ԻՎԼՍԳ	ՃՈՒՄԱՍ ԻԹԵՍԻ			ԲԱՋԱՐ ԻԹԵՍԻ			ՍԱԼԸ		
	ՅՈՒՆՎԱՐ 6			8			9		
	Սապահ	Էօլէն	Ալաշ	Սապահ	Էօլէն	Ալաշ	Սապահ	Էօլէն	Ալաշ
Սէճիտիկէ լիւրա	203	203 10	202 30	203 20	203 20	203 20	203 20	203 20	203 20
Երմիկէ կիւնիւ	40	40	40	40 5	40 5	40 5	40 5	40 5	40 5
Խաղիկէ թահվիլ	90	90 10	90	90 10	90 10	90 10	90 10	90 10	90 10
Օն սէնլէր թէրթիպաթ ֆ" ալըն"	55	55	52 30	52 30	52 30	52 30	52 30	52 30	52 30
Գօնաօլտէ	75	75 10	75	75	75	75	75	75	75
" ճէտիտ	74	74 10	74	74	74	74	74	74	74
" ֆայիլէ ալընմըշ									
Սէհիմ									
Ինկիլիզ լիւրա	223	223 20	222 20	223 30	223 30	223 30	223 30	223 30	223 30
Երմի ֆրանգ	175	175 20	175	175 20	175 20	175 20	175 20	175 20	175 20
Պէշ ֆրանգ	45 20	45 20	43 20	43 20	43 20	43 20	43 20	43 20	43 20
Իմրէրիալ	179	179 20	179	179 20	179 20	179 20	179 20	179 20	179 20
Գարպօլանց	36 20	36 20	36 20	36 20	36 20	36 20	36 20	36 20	36 20
Գրիմից չարգը	104	104	103 20	104	104	104	104	104	104
Պէշիք Եարըմըզ 0/0 տէ	88 20	88 20	88	88 20	88 20	88 20	88 20	88 20	88 20